

ԶԵԿՈՅՑ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ ԿԵԴՐ. ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՔԻ

Բարիզի Միջազգային Համալսարանական Ռատունի մաս կազմող «Մարի Նուպար» Հայ Ռւսական նողաց Տան մասին վերջերս հանրութեան մէջ երեան եկած հետաքրքրութեան ըստ կարելույն դժուացում տալրու համար Հ. Բ. Ը. Միութեան եւրոպայի կերպ. Յանձնաժողովը պարտ կը համարէ տալ հետևեալ հակիրէ տեղեկութիւնները:

Բարիզի Պօլոս Փաշան նուպար, իր ճախքով՝ 1928ին կանգնած է այս Ռուսը և նոտարական պայմանագրութեամբ մը նուիրած է զայն Բարիզի համալսարանին, որ զարձած է անոր սեփականատէր:

Այս Պօլոս Փաշան այս միջազգային Ռուսը չէնք քը յատկացուած է Բարիզի մէջ համալսարանական կամ բարձրագոյն ուսումնական համար համապատասխան կամ բարձրագոյն ուսումնական համար համապատասխան:

Բայ կնքուած պայմանագրութեան՝ Հ. Բ. Ը. Միութեան է որ կոչուած է հսկելու և աջակցելու համաձայնագրի գործադրութեան, իր կողմէ նշանակուած պատուիրակի մը միջոցաւ:

Հայ ուսանողներու ընտրութիւնն ու ընդունելութիւնն է կը կատարէ «Ընդունման ֆոմիթէ» անունը կրող մասնաւոր եռանդամ հանձնախումբ մը, որուն անդամներէն երկու քը հայ՝ կը նշանակուին Հ. Բ. Ը. Միութեան կողմէ և երբորդը Գրանսացի՝ Համալսարանական Միջազգային Ռատունի վերատեսչն՝ թէքթէօրին կողմէ:

Հաստատութիւնն է կը պարունակէ 70 սենեակ, իստ պայմանագրութեան, 10 սենեակ պիտի յատկացուի Գրանսացի ուսանողներու, այս հակացութեամբ որ յիշեալ Ռուսանի վերատեսչութիւնն ալ, իր կարգին, 10 սենեակ պիտի յատկացնէ հայ՝ համալսարանական ուսանողուհիներու, իր կողմէ Գրանսացի ուսանողուհիներու համար կանգնուելիք համալսարանական չէնքերու մէջ:

Յարդ ցանցաւ թիւով հայուհիներ օգտուած են այս տրամադրութիւններ:

Բնենք անմիջապէս նաև թէ հաստատութեան բացումէն (1930) մինչև Բարիզի գրաւման տարին (1940), սակաւաթիւ հայ ուսանողներու օգտըւած են այս Ռուսնէն, առ ի շոյէ բաւականաչափ թիւնածուներու: Այնպէս որ թափուր մնացած սենեակները, ըստ պայմանագրութեան որոշ տրամադրութեան, յատկացուած են Գրանսացի կամ օտար ուսանողներու բնակութեան:

Պատերազմի ընթացքին, չէնքը բանագրաւուեցաւ զերման զինուորական իշխանութեանց կողմէ, իսկ զինուորակարէն վերջ՝ ամերիկան իշխանութիւններէն: 1945ին միայն ան վերստին յատկացուեցաւ իր բուն նպատակին, ընդունիլ սկսելով ներկայացող հայ ուսանողները, որ 5-6 հոգի էին միայն:

Այդ թուականէն առջին սակայն, չնորհիւ Հ. Բ. Ը. Միութեան նուպայի կեղը, Յանձնաժողովուին մեռք առած միջոցներուն, հաստատութիւնը հետզհետէ կեցուեցաւ հայ ուսանողներով՝ որոնց թիւը այս տարի (1953-54) յանցած է 64ի:

Ամէն ինչ լաւ ընթացաւ մինչև 1950: Հայ ուսանողներուն ընդունելութիւնը տեղի ունեցաւ Հ. Բ. Ը. Միութեան Գրանսացի ներքին գաւառներէն և օտար երկիրներէ Բարիզի խուժող ուսանողներուն ստուար թիւին առջև չուարած՝ համալսարանի վերատեսչութիւնը հարկադրութեամբը:

1950ի ընթացքին, Բարիզի մէջ տիրող ընակարանային տաղնալով՝ մասնաւորապէս սուր հանգամանք մը ստացաւ ամէն ազգէ օտար ուսանողներուն համար՝ Գրանսացի ներքին գաւառներէն և օտար երկիրներէ Բարիզի խուժող ուսանողներուն ստուար թիւին առջև չուարած՝ համալսարանի վերատեսչութիւնը հարկադրութեացաւ հրատարակել որպահպիր մը, որ հանչցուած է 17 Ապրիլ 1950 վերաբայական որումնապիրը անուններ տակ, և ըստ որում, ամէն ազգի համալսարանական չէնքերուն, ընդ որ և հայկականին մէջ ընակելու իրաւունքը, որ մինչև այն ասին ուսման ամրողական շրջանը կ'ընդգրկէր, զեղչուեցաւ Յ տարիի:

Ըստեցաւ մեղի թէ այս կարգադրութեան նպատակն էր արգիլել մէկ կողմէ համալսարանական և բարձրագոյն դասընթացքներու մէջ տաեղծուած աննախընթաց կնողումները, և միւս կողմէ սաւելէլացոյն թիւով ուսանողներու հաւատութիւն տալ զէթ իրենց ուսումնիերուն վերքին երեք տարիները բոլորելու Բարիզի համալսարաններուն կամ բարձրագոյն ուսումնարաններուն մէջ:

Այս որոշման տեղեկացած օրէն իսկ, Բարեգործականը, յենով պայմանագրութեան վրայ, թէ՝ զբաւորապէս և թէ իր բանագնացներուն միջոցաւ բանաձեկեց իր արդար զիտողութիւնները և ընդդիմութիւնը, առարկելով թէ՝ համաձայնապիրը որէկ սեղմում չէ նախատեսած հայ ուսանողներու ընակելութեան բիրաւունքին, իրենց համար կառուցուած Տան մէջ, թէ այդ իրաւունքը կը տրամադրուի իրենց համալսարանական համարձագոյն ուսման բովանդակ տեսողութեան վրայ, թէ, ներկայիս, ոչ միայն հայկական Տան մէջ ընակարանի տաղնալու չկար, այլ հուն եղբայրական ասպնջականութիւն կ'ընծայուէր Գրանսացի և օտար բազմաթիւ ուսանողներու:

Չենք ուղեր ծանրանալ Հ. Բ. Ը. Միութեան պատուիրակներուն և ընդ՝ Բարսուղարին միջոցաւ կատարուած բանակցութեանց և թիրացութեանց վրայ, կը բաւականանալ մասնաւոր գոհունակութեամբ յայտարարելով թէ 1950էն մինչև 1954, այսինքն ժամանակի հրամանագրի հրա-

տարակութենէն ասդին, և ըստ այդ հրամանաւզը բրին, երեք տարուան շրջանը բոլորած ըլլալ-նուն համար Մարի Նուպար Ռւսանովական Տու-նէն հեռանալու հրաւիրուած 40-50 հայ ուսանող-ներէն ոչ մէկը տեղահան եղած է, և բոլորն ալ կը շարունակեն բնակիլ հան, և ա'յս, կը կըրկ-նենք, չնորնիւ թ. թ. լ. Միութեան ներկայա-ցուցիներուն օրքան խռական, նոյնքան և կըրզի կեցուած քին:

Ամէն զպրցական տարեշրջանի սկիզբը կը կիսառ և մասնաւորաբար ուսանողներու շար-քին մէջ հասկնարի շղայնութիւն ստեղծող այս զութեան վերջ տալու բարի նպատակով և օգ-տարելով համաձայնազրին մէկ որոշ տրամադրու-թենէն, յարմար զատուեցաւ խոզիր ենթարկել թարիզի համալսարանի վերատեսչին՝ Մ. Սառայի նկատառութեան, որ լսելէ վերջ Միութեան պատուիրակին ինչպէս և իրաւագէտ խորհրդա-կանին օրինական զիտողութիւններու ու տեղե-կութիւնները, խորհուրդ տառա որ Հ. թ. լ. Միութեանը զէկի ֆրանսայի ներքին դաւանե-րու համալսարաններու ուղղէ այն ուսանողները՝ որ երեք տարիէն աւելի ուսումն պէտք ունին, հոն անցնելու համար իրենց սկզբնական տարե-շրջանները, մնացեալ վերջին երեք տարիները թարիզի մէջ ուսանելու և այդ առթիւ հայկական Տան մէջ բնակելու յանձնարարութեամբ:

Հ. թ. լ. Միութեան եւրոպայի կեզր. Ցանձ-նափոյովը, նման առաջարկի մը ընթացք տալը համաձայնազրով իրեն վիճակուած իրաւասու-թիւններէն զուր նկատելով, ցարդ ոչ մէկ քայլ առած է այդ ուղղութեամբ:

Իրաւ է, հրամանազիրը գործադրելու փորձ մը կատարուեցաւ ներկայ 1953-54 տարեշրջանի սկիզբը հետեւեալ պայմաններու տակ:

Համալսարանական հայ ուսանող մը, շուրջ երեք տարի Մարի Նուպար հիմնարկութեան մէջ բնակիլէ վերջ, Եյրութ զացած էր, հոն տարի մը իր կիսաւարա մասնագիտութիւնը կիրարկելէ և քիչ մը զրամ շահելէ վերջ, վերաբն Բարիզ զալու և իր հիմնարկութեանը լրացնելու առաջարութեամբ, Ան, ներկայ 1953-54 տարեշրջանին սկիզբը Բա-րիզ վերացանալով, ուղեց վերաբն ընդունելուի հայկական Տունը, Բարեգործականի զրանեանակը, որուն զիմած էր յիշեալը, փութաց առժամեա-րնակութիւնը մը առանցքի անոր՝ Մարի Նուպար հիմնարկութեան մէջ, և Աստանի վերատեսու-թեան յլեց անոր խնդրանքը, լաւագոյն յանձ-նարարութեամբ, Երկիցս կը կնուուած այս խնդրանքը մերժումի հանդիպամ ըլլալուն, Հ. թ. լ. Միութեան եւրոպայի կեզր. Ցանձնամասպայովը պարտը համարեց բոլորի ձայն բարձրացնել Աստանի վերատեսչութեան մօս, և այս կենսա-կան խնդրոյն մէջ միանգամ ընդ միշտ ձևի Հ. թ. լ. Միութեան զիրքը, իր Յիշեալ. 1953 թուա-կիր յուշացրով, սակէց կը քաղենք հետեւեալ համառականութեանը,

«Երեք անսպասելի մերժումը մեղ կը հարկա-զրէ ձեզի պարզել վերատին և ամենայն անկեղ-ծութեամբ մեր տեսակէտը, գործադրութեանը

մասին 17 Ապրիլ 1950ի վերատեսչական սրութիւնը զրին, որ երեք տարուան կը զեղչէ ուսանողնե-րու բնակութեան իրաւունքը:

Այս որոշմագիրը չի կրնար գործադրուի և պէտք չէ որ գործադրուի Մարի Նուպար հիմնար-կութեան մէջ հետեւեալ նկատութեարու:

Ա. — Ան զէմ է տառին և սպիրին կնքուած պայմանագրութեան, որ որեէ սահման չի հան-նար մեր ուսանողներուն բնակութեան իրաւուն-քին իրենց յատկացուած Տան մէջ: Ասկից բնա-կանորէն կը հետեւի որ ամէն հայ ուսանող, որ Բարիզի մէջ կանոնաւորաբար կը հետեւի համա-սարանի մը կամ բարձրագոյն վարժարանի մը զարութացքներուն, պարտի հոն ընդունուիլ և բնակիլ իր ուսման բովանդակ տեսութեան:

Բ. — Բնակարանի տագնապը որմէ կը ինան նեղուած ըլլալ միւս ազգերու չէնքիրը, և որ զիխաւոր իթէ ոչ միակ զրգապատճառն է վերա-յիշեալ վերատեսչական որոշմագրին, զես շա-նեռու է մուտք գործելէ հայկական Տան մէջ, որպէսզի ուզուի այժմէն հոն կիրարկել արդ ո-րոշմագրիը, և մենք կը խորհնիք թէ համալսա-րանական միջազգային ուսանողն մէջ ոչ մէկ չէնք իր հիմնարկութեան ի վեր, այնքան ծառայած ըլլայ մեղմացնելու յիշեալ բնակարանի տագ-նապը, որքան հայկական Տանը:

Արզարե, իր զոյթութեան տապէին 15 տարի-ներուն ընթացքին, անոր կոզմէ հիւրընկալուած ոչ-հայ ուսանողներուն համեմատութիւնը հասած է իր տարողութեան 80-90 առ 100ին, և ներկա-յիս ալ ան, ծագումով հայ 64 ուսանողներուն առջնթեր բնակութիւն կը հայթայթէ 26 ոչ-հայ ուսանողներու:

Գ. — Մարի Նուպար հիմնարկութեան մէջ բնակող հայ ուսանողներուն կեանքին, ուսմանց, հանգստութեան և բնակութեան պայմաններուն վրայ ազգինու ընոյթ ունեցող ամէն նոր կարգա-զրութիւն պէտք է որ որոշուի համաձայնազիրը ստորագրուի կողմերուն կամ անոնց ներկայացու-ցիներուն լիակատար համանութեամբ:

Այն միակողմանի նախամեմետութիւնները որ գէմ են նուրբատութեան պայմանագրին կամ հիմնարկի կամքրին, չեն կրնար վաւերացուի այս վերջնոյն ներկայացուցիներուն կոզմէ, Դժբախ-տարար այս է պարագան 17 Ապրիլ 1950 թուա-կիր վերատեսչական որոշմագրին: Ան երեք տարուան մէջ կը սահմանափակէ մեր ուսանող-ներուն բնակութեան իրաւունքը, և ասիկա կը կազմէ նախանթաց մը: որ զուուր բաց կը թողու-ուրիշ սեղմաններու որ կրնան յակամայս յան-զի հայ իրաւատէր տարրին աստիճանական հե-ռացումին:

Դ. — Հայ ուսանողներուն ընդունելութիւնն ու վերընդունելութիւնը պաշտօն մըն է որ բա-ցարձակօրէն վերագանաւած է եռանցքամ Ընդու-ման Քայլութիւն որ սահմանագրու-թեան 9թի յօդուածին համաձայն: Այն իրազու-թիւնը թէ, այս Քայլութիւն երեք անդամներուն երկուուք մեր Միութեան նկատութեան հայեր պէտի ըլլան, շատ բան կ'ըսէ այն տես-

կէտներուն և նկատումներուն մասին որ պիտի զբուխ թէրիշխն հայ թեղնածուներու ընտրութեան և ընդունելութեան ընթացքին:

Վերատեսչական սրումնագիրը, որ նուիրըն կալին միայն կը սեփականացնէ չորրորդ տարեշրջանէ սկսեալ ուսանողները վերընդունելու իրաւունքը, հակառակ է թէ պայմանագրութեան տարին և սդիին և թէ նուիրատուն կամքին և մենք չենք կրնար ոչ մէկ պարագային հաւանիլ ասոր:

Հարցը կը մնար իր այս սրտնեղիլ զրութեան մէջ, երբ վրայ հասան հայկական Տան 1952ի Մարտ ամսուան միջադէպները, հետև անք՝ Տան փախ-Ծեաշին անփափկանկատ վերաբերմունքին զէպի իր խնամքին յանձնուած ուսանողները, որիրենց անձնական և ազգային զգացումներուն մէջ քանից վիրաւորուած, կազմակերպեցին զգոհանքի արտայալուութիւններ:

Ուստանի վերատեսուչը սակայն այս միջադէպը վերագրելով հայկական Տան մէջ փոխ-Ծեաչին յատկացուած քնակարանի զիրքին անյարմարութեան, Բարեգործականին առաջարկեց հաւանիլ որ, չենքին մէջ ներքին բարեփոխութեամբ մը, տեսչական նոր բնակարան մը պատրաստի, աւելի վայելուչ և մեկուսացեալ, մասիք իր այլինքն վերատառութեան կողմէ հոգացուելու պայմանաւ: Նախառարուած այս ժախէը կ'ենթագրուէր 6-7 միլիոն Քրանք:

Արդ հիմնական պայմանագրին կցուած և անոր մատ կազմով մասնաւոր նամակով մը հիմնագիր Պօլոս Փաշա Նուլպար վնասար ընդդիմացած էր իր չենքին մէջ օտար զբամի մուտքին, անեղ պահելու համար անձնական հանգամանքը իր հիմնարկութեան որ կոչուած էր յաւերդացնել իր կոչու Մարի Նուլպարի նուիրական յիշատակը:

Ուստի, այս առթիւ ևս չ. թ. Բ. Միութեան Եւրոպայի կեղը. Ցանձնաժողովը պաշտօնապէս ներկայացուց իր պատճառաբանեալ մերժումը առաջարկուած քնակարանային բարեփոխութեան:

Խնդիրը լուրջ հանգամանք առած վերատեսչին կողմէ տարուեցաւ Միջազգային Համալսարանական Ուստանի Գիրազայն Մարմին, որուն Պատիլը իրը նախագահ կը գտնուի զերպան Մ. Անտրէ Ֆրանսուա Բանսէ: Այս վերընոյն հետ ևս մեր կեղը. Ցանձնաժողովը փոխանակեց շատ փափկանկառ բայց կորովի թզթակցութիւններ:

Մ. Ֆրանսուա Բանսէ իր նամակներով կը հաւատէր թէ ծրագրուած փոփոխութիւնն ու ըլլալիք ժախէ չափով պիտի չխախտէին հիմնական պայմանագրիը. թէ Մարի Նուլպար հիմնարկութիւնը պիտի մնար 100 առ 100 հայկական, և 100 առ 100 առ պիտի պահէր անձնական հանգամանք, համաձայն հիմնագիր Պօլոս Փաշա Նուլպարի կամքին: Այս առթիւ, և հետեւանք առաջով մեր պահանջքին, Մ. Ֆրանսուա Բանսէ կը հրամայէր որ վերահաստատուի Մարի նուլպար հիմնարկութեան համար պատերազմէն առաջ առեջուած մասնայատուկ վարչական Մարմինը, երկուքի բարձրացնելով Բարեգործական ներկայացուցիչներուն թիւը և միենան

Ժամանակ կը յանձնարարէր որ ամէն տարի կանոնաւորաբար Բարեգործական զրկուին չէնքին յանձնանձումին վերաբերեալ տեղեկագիր և մանրամասն հաշուեկշիր:

Վերահաստատուած այս Վարչական Մարմինը տարայթ սկսէր ի վեր համալուարանական Միջազգային Ուստանին մէջ ունեցաւ երկու նիստու, նուիրուած հայ ուսանողներու բնակութեան իրաւունքին, և վոխ-Ծեսչի բնակարանին բարեգործական բարեփոխման հարցերուն:

Ուրախ ենք յայտնելու որ այս բանակցութիւնները յանցեցան ըստ կարելւոյն զնացուցիչ արդիւնքի մը Գրաւոր հաւատիքներ ձեռք թիրուեցան որ Մարի Նուլպար Տան մէջ երեք տարին բոլորով հայ ուսանողներուն կողմէ իրենց ընակութիւնը երկարագելու նպատակաւ կատարուելիք խնդրանքները նկատի առնըւլին ամենամեծ բարեացակամութեամբ, միւս կողմէ գրաւոր երաշխաւորութիւն ստացուեցաւ նաև թէ, վոխ-Ծեսչին բնակարանին բարեփոխութեան առթիւ վերատեսչութեան կողմէ ըւլալիք ծանրքերը, իրենց հակազդեցութիւնը պիտի շնունան Տան սովորական պիտանէին վրայ և պիտի շնունառին երեքը որպէս նիւթական նըսպասն հիմնարկութեան շինութեան:

Ի ձեռին ունենալով թէ՛ նախազան Մ. Ֆրանսուա առթիւ և թէ Վերատեսուչ Մ. Մարչոյի այս պաշտօնական և զրաւոր հաւատութիւնը, մեր կեղը. Ցանձնաժողովը: Էլոյին զիտակ իր իրաւասութեանց և պարտականութեանց սահմանին, խնդիրը մանրամասնորէն տեղեկագրեց Միութեան կեղը. Վարչութեան, ի նիւթ եորք, ինչպէս նաև հիմնադիր Պօլոս Փաշա Նուլպարի զաւակներուն, ստանալու համար անոնց խորհուրդն ու հրանանգը, ըստ այսմ ձգորոշելու համար իր դիրքն ու պատասխանը բերուած առաջարկին նկատմամբ:

Մինչ այս, Տան հայ ուսանողներն ալ: որ նև ի նև կը հետևէին բոլոր իրազարձութիւններուն, և տուրուած էին Տան և ուսանողութեան իրաւունքները, ինչպէս նաև համաձայնագրին տառն ու պիտի ըրիւ յարգուած տեսնելու զովելի նախաձեռնութեամբ, պարբերաբար հանդիպումներ ունեցան կեղը. Ցանձնաժողովին ներկայացածիներուն հետո, ազտօրէն յայտնեցին իրենց բարձրամասներուն ու զիտողութիւնները, որ լուսեցան համակրանքով և նկատի առնեւեցան մնձատամբ, կարելիւթեան սահմանին մէջ:

Կեղը. Ցանձնաժողովը, իր Յ. Մայիսին լիակատար նիստին մէջ, որ գումարուեցաւ նախազահութեանը տակ Զարեն Պէջ Նուլպարի, և ի ներկայութեան Միութեան Ընդհ. Տնօրէն և լիազօր Պատուիրակ Տիար Գրիգոր կիրակոսեանի, լսելէ վերջ համալսարանական Ուստանի վերատեսչութեան մօտ իր պատուիրակին լման տեղեկատութիւնն ու իր իրաւուգութեանին կարծիքը Հարցերուն մասին և նկատելով որ տրուած պայմաններուն մէջ ամէն միջոց ձեռք առնեւած էր անխախտ պահելու համար հիմնական պայմանագրի տառն ու պիտին, որուց իր

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐԱԿՆ

ՀԵՇԱԳԻՒԹԻՒՆ

Brumfi, 9 Wuhan 1954

Bruegel

Տ. Անիքէն ԵՊՍ. ՔԷՄՀԱՃԵՐԸ
Վասի Տեղապահի Ա. Արուսի

Gruvumkof

Այսօր, Մայիսի ինք, առաջոտեան ժամը եօթը բառասուննին՝ Նորին Սուրբ Օծուրիւն Փետր 2. Կարողիկոս Ամենայն Հայոց հանգեան ի Տէր :

ԳԵՐԱԳՈՅՆ ՀԱՊԵՏԻՄ ԽՈՐՀՈՒԹՅ

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ ԽՈՐԱԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 10 Մայիս 1954

ԳԵՐԱԳՈՅՆ ՀԱԳԵՒԹԻՒՆ ԽՈՐՀՈՒԹՅՈՒՆ

Եօմիածից

Ամբողջ Միաբանութիւնը եւ Հայ հաստակութիւնը խորապէս կ'ողքայ անդարմանելի կորուսը Նորին Ս. Օծուրիւն Կորողիկոս Գեղագ Զ. ի, կը յայտնենք մեր խորին ցաւակցութիւնները Եկեղեցական Գեղագոյն Խորհութիւնները. կ'աղօրենք մեր Եկեղեցին եւ իր Հանգուցեալ Պետին Երկնային հանգստեան համար. կը խնդրենք Կոստանդնուպոլիս գլեզ իմացնել յուղակառութեան բոււկանենք:

ԱՌԵՐԵՆ ԵՊՈ . ՔԵՄՀԱՃԵԱՆ
Գասին Տեղապահի Ս. Արուսյ

ନେତାଙ୍କାରୀଙ୍କ ପଦରୂପ ଅନୁଷ୍ଠାନିକ ହେଲା ।

Հ. Բ. Ը. Միտքեան ամենաչերտ ժամանակ է հայ համալսարանական ուսանողներով լցուն տեսնել իր հզգատարութեան յանձնուած Մարի Նուպար հիմնարկութիւնը։ Ան պիտի չընկրկի որեւէ որոնցութեան առջև ազգային այս Տան մէջ ուսանողական կենաքը ընդայելու համար այնքան անզորը, համելի և քեզուն օրբան կարելի է, որպէսզի ազգին այլ տաղանգաւոր և ազնիւ զաւակները զառնան բարձրացակ և ականաներ, պատուարել իրենց պատկանած ցեղին, հիմնակալ քրանական ազգին և հանուր մարդկութեան ա

Հ. Բ. Բ. ՄԻՈՒԹԵԱՆ
ԵԽՐՈՂԱՑԻ ԿԵԴՐ. ԶԱՆՉՆԱԳՈՂՈՎ

Guaribq, 20 Wuhan 1954

b b b q, b s u h u 'q - p b u' h h q,

● Կոր. 16 Մայիս. — Կարմիք կիրավիլ: Առաջ
Պատարացը մասու ցուեցաւ ի Ս. Յարութիւն,
մեր գերեզմանաբան մէջ: Ժամաբարն էր Հոգ. Տ.
Պարզի վրդ. Վրթանէսէան:

● Կիր. 23 Մայիս. — Տօն Երեման Ա. Խոյին:
Այսու մասուցուեցաւ և պիտի կողովուական Ա. Քա-
տարագ Մայր Տաճարի աւագ սեղանին վրայ և
կատարուեցաւ առաջին հանդիսաւոր Հոգհնան-
զիսուը, Երանաշնորհ Տ. Տ. Գեորգ Կաթողիկեսի
հոգուոյն ի հանգիստ Ժամարաբն էր Գեր. Տ.
Ռուրէն Ալքեմոս Մանուսեան: Ճաշու զրգէն ա-
ռաջ, Գեր. Տ. Նորայր Եսոս, Պողարեան խօսեա-
քարոզ մը, բնաբան ունենալով չեւ ուր են եմ,
անդ և պաշտօնեայն իմ հղիցին» (Ցողէ, ԺԲ. 26):
Ասուծաց պարտաճանաչ այստոնեանեւու, մէ-

կղաւ երջանկայիշտառակ Տ-Տ. Դէրոյ Զ. Կաթար-
զիկոսը, ու Աստուած առաւ զայն իր մօս որպէս
իր հաւատարիմ պաշտօնեան։ Առա անդրադա-
նալով Ն. Վեհ. կեանքին ու արցիւնաչատ գր-
ժաւնէութեան վրայ, մի առ մի թուեց անոն կա-
տարած ազգօգուտ ձեռնարկները, ինչպէս էլ-
միքնէ թերթի վերհրատարակում, Դէրոբան
նեմարանի վերաբացում, Մայր Աթոռոյ Միար-
ութեան և թեմներու կազմակերպութիւն։ Վեհին
ուրիշ զեղեցիկ խուալներէն մին էր նաև արտա-
սահմանի հայութեան ամփոփումը Մայր Հայք-
նիքն ներս և 1947ին ներգաղթի կազմակերպու-
թեան գործին մէջ մեծ էր իր բաժնիք, ինչպէս
մեծ ու անպատճեն էր իր բրերկրանքը։ Ա. Պատու-
րազի աւարտումին, Նախագահութեամբ Գեր. Տ.
Սլուքէն կազմ. Քէմհանեանի կատարուեած հա-
զիսաւոր հանգստեան կարգ, Վեհ. Հայրապետի
հոգույն համար, որուն ընթացքին Համար Եց-
նող ժողովուրդի խուռան բազմութեան, ինչպէս
նաև օտար եկեղեցական թէ աշխարհական հի-
քերուն արուեցան լուցեալ մաներ, ու շղարշնե-
րով ժառանահուած։ Մայրավանքի մեծ զանգը
ընդհատ ընդհատ կը զգացնէր սպասիւր իր զո-
ղանցը։ Աւագ խորանին վրայ զետեղուած էր
Հայրապետական Գաւը խորհրդանշող աթոռ մը
պատուած զարմեալ ու շղարշներով։ Արարու-
թեանց աւարտին, Վեհ. Հայրապետի հոգույն ի-
հանգիստ, կարգաւ իրենց ազօթ քնները մատո-
ցին Յանաց Պատր. Փախանորդ Գեր. Արքազար-
դպաց եպու.ը. Ասորուց հիւրաբար քաղաք-
զանուող եպու.ը և Հապէշաց եպու.ը. Որոնց առա-
միւս հրաբուխալներուն հետ բարձրանալով Պատ-
րիարքաբան, իրենց անիկդ ու խոր ցաւակցու-
թեանները յայտնեցին Պատր. Տեղապահի Փախ-
իեր. Տ. Առանց Պատրոնին։

• Ալիքը 30 Մայիսին. — Ս. Պատարացազ մասուցածքացաւ ի Ս. Յարսովելին, մեր վերջնամասութիւնը էլք: Ժամաբարն էր Հոգ. Տ. Վարսեժան Արեգակ Պատարացան: